



Empress of India



Digitized by srujanika@gmail.com

ԱՆԴՐԻ. Քայլագումասը երօս ցաւոց թիւն : Լոր
Պրակելի և խառնեցու թիւն : Հնդկաստանի ժողովածուք հնա
սամար է : Մասրան կառափար կ'որոշուի : Օվանեսի
Տարու թրբանա կը հանիս : — ԱՎԱՐՈՒ. Պայտապատ
ուն դեմ կանուք և աւազ ամբողջապատճեն : Պիտի
Սորենիսի ըստ : Հերու տիպոց վայ : Ըստ մաս մը մը
պատճեն ան գրափառութեն է : Խարիս քանի ինչինըը : Պատ
զան ու ուրեմն անենակը կը զայս : — ՀԱՅՈՒԵՏ. Եւ¹
մատուկաներէ ու ուրպահաներ : Աւելի բարձր անշնու
րին պահերթուաց յաստարաքմինչը : — ԱՅՈՒ. Եւր
ուղերձն մն կուրք : — ՀԱՅՈՒԵՏ. ՏԵՐԵՎՈՒՆԻ
Գրերուաց մերքին պահանձ զարդերու ու եւանցու յա
ժողովան կամ կատանը : Բահաւուացուն իրաւուաց կրա
թուովիւ : — ԱՅՈՒ. Պահանձ յուրիք : — ՄՐԵՎՈՒ
Անուան մը ուրիշ : — ԱՅՈՒԵՏ. Կախար զետք վայ
կամ թիւ : Հնդ ան : — ՀԱՅՈՒԵՏ. Պահանձ յուր
իք : — ԱՅՈՒԵՏ. Լաւ պահանձ : Հայրացին ճ
ռակինք : Գնեսական կայտնէր : Հանունք : — ԱԿԱՐ
ԱԿԱՐԱԿԱՆ : Մինչ Ավրիել մը զանաւու երիք : —
ԲԱԿԱՆԱԿԱՆ : Մինչ բարերու ուստիներու Երանական
Ավրիել մը կազար զանաւու անու մը մարդացու : Հայ
ուուր կանաւ ան պահանձ : — ԱՅՈՒ. ԼՈՒՐ. Երան
ականական : Օբապարտի գրափառութիւն նը :

፲፻፭፻፯፻

ԵՐԱԾՈՒՅԻՆ, 30 Յունիսի: Վայորուան բարձիկը
Ներք Ամէգիի՝ պատուամաս պընթրուն բնարութիւնը
կը հրատարակեն: Մշտզիսի Ամէգին Կորհրդանոցին
մէջ չըլու պատգամաւոր ընարելու ու խրկելու
իշխանութիւն ունի: առ չըլու ընարուառներու ոչ տո-
սնդամուն ազգասութիւն պիրողներէն են: Հար-
ժոն Գրասաւէ 7145, Քեզզիսըն 7037, Առնչիզիս
6786, Լարբենդ 6724 քուէսով ընարուացնու: —
Պ. Առնչիզիսի պատգամաւոր ըլլար զեւ տարու-
կուական կը սեպասի, պրովինցիա Բնիք ազգաւ ա-
կրօնի: Հրեաց Ռիմարց Ընդդիացուոց օրէնքներուն
համաձայն՝ պատուամաս պընթր ըլլար: բայց կա-
րելէ և ար առ օրէնքը նոր Խորհրդանոցին մէջ վեր-
ցուի, ու ընարուաթիւնը նորէն հաստատուի: —
Վայորուան արքի կողմերն աւ ընարուաթիւններուն մէծ
մասը հիմակուան պաշտօնեաներուն ու Հայիկներուն
կրղմր կ'ելլինք*, ոյնուևս որ մինչեւ Հիմն (Վայորուան 6)
եղած ընարուաթիւններն ենքը պատուաթեան կող-
մակիցներէն չեն, 7ը բայց կազմանէն եղանակներէն:
իսկ մասցած 112ը խիստ Կորինքներէն:

— Եսաւ Պատրիկ նորմանցին դուռ է լրաց
ժամանակը՝ պաշտպանեանելուն՝ բազարականութեան
մէջ բուհած ճամբուն գէմ երկոյն բարակ ու խօս-
քնութիւն մը բնիկն եօքը՝ կառավարութեան
կղամասայի ուղղաբանուց դէմ յաւցուցած ընթաց-
քին ալ քիչ մը զպաւ, և խօսքին վերջը ասող
դարձուց ու ըստ որ որդին ուղիւ տան ՎԸնթիւն
երեւելի պաշտպանակ համոզութեան էր թէ Հաւուն
աթոռայի հետ բարեկամական հաղորդութիւն ունու-
ե ունենալ, որուն գէմ ունակը մէջու անիմանապ-
նահանապաշարում մը ունեն: Խօնթը մինան ուղա-
փառ հպատակ ունինք, բայս, պէտք չէ որ հազոր-
դութիւն անմենակը ան իշխանութիւն հետ, որն որ ա-
հօմը միթոն ժողովուրդը հոգեւոր յաները մէջ

* Եղանակի բառը հետո քայլութեան Ալեքս. Կ'ըստէր
** Տես Պիտութիւն Տեղաթեանց. Համ. Ա. 250, 251

իրեն պիտուոր եղիսկապան կը ճանշապ, եւ երբեք
մէկուն նայեն չէ անցած որ պաշտօնեաներուն գլուխ
ելլի համ հակառակի, թէ որ նոյն պաշտօնեաները
չո ունեց Քահանապատիքն աշխարհական իշխանուն
թիւնը նորէն ճանշապ, մէջբնին խառը լինելու ըս-
տուն, ուր թողոքը որ մէկ ժամանակ մը մէր զօրեցերը
Քահանապատիքն անձնապահներն այ եղուն են:
Պրուսիայի տէրութիւնը թէպէտ և մաքեց քիչ
ուզդանիւա ունի, բայց պարզեց ցորեներ: ՈՒիշ
Ճանէ պրուսիայի պաշտօնեաց մը կայ:

Նոր կառավար, ու Արք Հ. Ռուբենմանի Առարտուի
կառավար անուանութեա արգելեա որդուած է:

— Պահմել Օ՛Ղոնչելին մարմանը Օդ ոսասի Զին
զրօնինը վար կարած շադ ենաւով՝ ‘Ամսկղցաւնի
նաւահանդիսաւը հասաւ: ‘Օռովին եղելիքը’ ուր որ
շատ բարձութիւն պիզուած էր, ուզդափառ քա-
հանաները անիկա ընդունեցան, ու մեց ձի ընուած
կառքի վայ զնեցըմ՝ Տեղայն Մայրուքի ճամբաւն
վայ եւած Վեարատ Եղութեան և կենցեցին տարբեն:
Օդ ոսասի նման հրապարականն թաղման հա-

2000 J. POLYMER SCI.: PART A

ՎԵՐԱԿՐՈՆԻ ու իր ընկերություն գալախ-
տություն գե և շնորհած հրամակություն պաշտոնեաներուն
զէմ ու ըրբ առաջ կամ կաշառ ուստիւր ամբարտա-
տանութիւն մ'այ եղաւ (Յուրիսի 22ին) . Իբր թէ
Ընդհանր համբարք ուրիշ կամ կաշառ ուստիւր
աս կամ ան ընկերութեան առաջ ըցան : Աս առ-
բաստանութիւնը գերա քննութեան ու կամաք մէջ է :
Խաչք հասունաց լուսակիր հրամակություն պաշտօ-
նեաներուն զէմ նարեւ ու ըրբ ամբարտանութիւն
մ'ալ կը հրատարակէ , թէ ՀԱՅ Հայո 1000 փրանքի
առէն կոշտար ու ակրոց Խորիզին ու Մցին մ. յ-
տեղի երկանի ճամբան շնորհաւ : Հրամանը տուած
ըցան : Անի առեանը հասունացին զիստուրը գա-
լախտան կանչեց որ հրատարակած անշատութու-
թիւնը ցուցընէ : Բնակ ալ իբ լուսարին մէջ նորին
կը հրատարակէ թէ ըրած ամբարտանութիւններու
ակրութեան դիւճաններուն մէջ դրամ կը զտուին ,
եւ կրու թէ ով որ բուն գաշանց արձանադրա-
ժիւնները անունեւ կ'ուզեւ մանաւանց թագաւորա-
կան պատասխան ջամանեաւ : Առ ու ու ու ու ու :

զամ պատճեածը թթվապղը, զոյ որ ցուցընթաց
Արքի թագիբոր առ խորհրդածովին ալ կընէ,
Ակերեաց որ, կըսէ, առու զի Պատղեացի մէջ
Խորածևութիւն մը (Հոգո) եղած է առքով օրէնքը
Ճախիքը : Խորիս թզմառերի (Քառեակ) օրէնքը
1,200,000 ֆրանքի ծախուեցու, պայօսաւան օրու
կուոր մը անզ երկումի ճանքոց չնենից հրաման
առաջ համար 450,000 ֆրանք կուգին : Այս գինը
առաջն ունեցածներան շաս ծանր երեւցաւ, անոր
համար ալ այս դորեքը ըստոշուեցաւ : Ես միայն
պար առնելոյնի կաշառ ու տասկ ուտեղու մոր-
թիւնը օրէ օր կը զօրուայ, այ իր բորբ դարձու-
թեամբ ոչքերեած առ չենը կերեւայ:

— Աթու. Եց սպառագետը իր կաղուածին մէջ
կը բնակի, ա. իր քարեհամեներուն կը հրատապակէ¹
թէ աշխարհէն յատաջ պարփղ դալու միաբ չամէի
և թէ իր պատերազմի պաշտոնեաց ընօրուից
ինչպէս մէկ քանի յառաջիններ ըստած էին, ամենեւ ինչ
առաջարկին մէջ չունի յառաջիններ ըստած էին:

— Հուլիսի 23ին առավանց փորբեկ մէջ առ հասարակ կր խռովեր թէ կատաֆարա թիւնքը հեռ ապրով Մարգիսի կատաֆորտը թիւնքն ըստ առածքի է թէ Ապանիս խռովութիւնն մը փաթերը վրայ է, ուստի եւ Լուսիստանիսցի մէջ գանուած Ապանիս ցուց զօրքին հրատան գոցած ըլլայ, որ շրջուով Սպանիս դաւանան : Ալ վախցուք որ ասիկու առիթը առնելով Անդ զիս՝ իր զօրքով Լուսիստանիս թշրիւ : — Վատեակայսերուն խորհրդին մէջ Օգոստոսի 3ին Ա իսուներ Քրիստոսի Հերակլեացից դորձք ըստն վասց խոր ըստաւ : Ա Աղջոյ խորը առներից

բուռ որ Գալլիսա անես մէրքին գործերուն մէջ
խառնուիլու ամենեւին միաբ չափն, բայց իրեն
իրաւունքներն այ շերտը ըստնելու կը զգուշանոյ:

Չուզեր ապէնիլ, որ գոշնաւորութեան զաշինը
նորէն աշք չափը չափընէն, բայց մասնաւոնյն չափեր
ոյ որ առ առ ամբար մի ինը Արմատականներուն մասը
համաձայն բըսյ, որոնք տեսն անդ՝ ուր որ վայ
կ'ըլլեն, եղաւ ուն ու ապահանութիւն կը խորհեն:

Մինչեւ Տիմա Գաղղիա իր կարծիքը յարտես,
ըստա, բաց թէ որ Հերուելիսի առ զերքիրուն
ուրիշ միջոցներ ոյ բանեցրնել պէտք ըլլայ, ան
առեն կոտավարութիւնն ոչ իր դարագր կառարե
լու կը չանայ, որշափ որ Գաղղիայի չահը կը պա
հանիք: — Պ. Կիրոյ առ մարտ նամակ մ'ալ
զրած է Դուռ լը Գոմզ. Հելու հափա գանուոզ Գաղ
ղիայի ոյ դեսպանին, որուն մէջ Հերուելիսի դաշ
նուորութիւնը յատադրութն մինչև Տիմա ազւաս ու
միջնիշխան ակրութիւններէ կալվուած գոշնաւ
րութիւն մին է, կըսէ, ու 1816ն Վեհենունի գա
շնիքով առ դաշնաւորութեան հերուպայի մէջ բա
րորդին չկըսը մաքը հատուտուած ըլլարով, մե
ծերծնեն զնէ երկայն առեն քաջարական պատրաստ
չեն կրնար ընել, կըսէ, ապա թէ ոչ երտպայի
խարաւութիւնը կ'աւրուի: Դեսպանը առ նաևնին
զրուցածին մասը համաձայն պեսնի խորհրդեան
գահերցը: Պ. Օքսնապայինի հետ խոսեցաւ,
Պ. Կիրոյն միար ունց համերցուց:

— (1) սպասուի Ֆին իրիկան ժամկը Ծին թու
զարդարական տանը համեր շնչուած գալոց ու խօ-
սուած շղթենաւ լատուին անզ առ փորձ մը ընելու
ու մեքենաւերը բնելու համար Հայովեն Ընդուռութ
համբոց երած էր։ Հային թէ է կես ժամ հետապնդ
ու պարզեցի ծովուն մէջ բացուած էր, յանկարծ
շագաց կամ սպայն վերի կորդի երկու մեջքունցու-
ու, ու մը ին շագին վեր ցանձելելով՝ բոլորը թէկանց քովին
մերենայի ունենակը պարզուեցաւ, որ որ է Հայի
անմիջական մեռան, 13 Հոգի ալ որը քիչ որը շատ
վնասեցան։ Դասոյ մին գիշերը աս վաստվածքէն եր-
կու Հոգի ալ Համբար իրաւագանցին մէջ մոռան։

— Հասկերբայիշը Պէտպանդեր՝ Փայմբ
բնակչացք վաստ առ լուրը կու ասոյ: “Վաստիք առ
հարիքի և աղօգութը ըստ ասվորութեան Համբեցի
բիթցոց ցին, բողոք ժողովովն ան զամարդ 1,053,890
հազար կը համեմ, որոնցից 543,992ը երիկ մար
դիկ, ինչ 510,405ը ինիկ մարդիկ են: 1844
մինչև Տիգրան Աղօգութը 118,636 հազար չա
ռ երիկ է: 543,992 երիկ մարդիկնեւըն 55,460
միոյն, այս բնին հազի Տավուրին 10 հազի քաջա
քացի զինուուր էն: 1836ին երր որ երիկ մարդկան
թիւը 462,106 կը համեմէր, քաղաքացի զինուուր
ները 58,980 հոգի են: Վասնեկ թիշ տար. ան մէջ
ժաղօգութեան պարփակ շատեալին եազն ալ, քաջա
քացի զինուուրներուն համեմատութեամբ 15,000
հազար շափ նուազիլը, քաղաքական մէծ գեղուք մ
կընայ անպուից:

— “Երա՛ր լուրջերը կը ծանուցանե՞ն որ ամսոց
օբյ պատպահագներուն անհանդի դոյլուեցու :

ՀԵՂՈՒԹՅԱՆ ԿԵՐ ԶՈՒՑՅԱԲ

Վարչական նահանգները ժաղավարին մէջ զանուցն որոշումներ հանելով՝ ձևաբերեն և կամքի շահ եօմքը նահանգներուն մասնաւր դաշտավայր թիւնը բակերու եռեւ, և կ' ի յանձն։ Վարչական վեցու մ' ոլ հանեցին որ Հերակլիացի դաշտահանդեպն զըդին մէջն ան ամէն զինուու, ստկան պաշտօնականները մերժուին, օրուեր որ առեօմքը նահանգներուն մասնաւր դաշտավայր թիւնը կ' ընդունին, ու անոնց կը ծառայեն։ Վարչական պակե և օմքը նահանգներն ալ իրենց միաբանութիւնը հաստատելու կը ջանան, ու թէ որ Արմատականները իրենց նահանգներուն վաս բարձինիւր ըլլան դէ գնեցը համուր պատարագանին կը պատարագանին։

— Անգերավայսէն Նահանգին զամերեցն ու
խոր Հրաշականը՝ ժողովրդեան առանկ յայտաբարու
թիւն մը տալին: «Անիրինի ու Հաւատապիմ հայրե
ասկիցք:» (Համեր, ողբանիլու ու զետարին ժաման
Նաևի մէջ էնք, անոր Համեր ատիպուեցանք ձեզ
առ բաշտակրութեան խօսքեցը խստերու ու ձեր
ինչ լսեիքը իմացցիւիր: Զեւ թէ որ ձեր անին զ
ծովին են ու Հաւատապիմ համեր վայ կը առար
կաւուիր, վասն զի յայտապիմ կը տեսնենք որ մին
չեմ: Հիմա Անդերքարուն զանազան խանճիխուռ
կարդեներէ ազատ մնացած է, ոչ մը յուսակա
մաս թե ենան ու ձեր վայ ունեցած վաստհանքեան
նար օրինակ մայ կուլիկ ցուցընէլ: Այդ որ

1815-ին ապօս զնդերք՝ մեր երկրին խաղաղութիւնը արձել ու վեցին, բայց ամսմունք զԵնքերնին թուղ տաղում փախօսն ու գործուուեցան, մեր հայրենացը առանկ յաջողութեամբ աղօտութեան փառագութեամբ ալ մեզի հիմ Աստուծոյ շնորհակալ եղան ու խաղաղութեամբ առենք եկած կարծերով՝ ձեր մարդկերուն ու զայտերուն զարձաք, և հանգար սութեամբ ամսեղ ու խաղաղ մշակութեամբ սկսաք պարապիլ։ Հայց տակացն Արմատուկաներուն կորդի որ ամէն քան տուիրութեաց ընդէլ, քանդել ու կործանել կուզե, Լույսոն նահանցին մը յարեւուելզի։ Աստուծոյ դատաստանը շնանցան։ Այս ասենէ միջեւ հրմա առանց հանգչերու անգազար նենց ութեամբ ու խարաննեկութեամբ ամէն կերպու բանհցոց որ միարե գրանցվ հասարեւ։ Խորէն նորին խոսմանը ենու ու Երկօտան ակութեան սերմանութեամսնեց, ու ապատամբութեան ճամբրով իրապահ հետ գոյշուորութեամբ կապուտն աւելութիւններու բառնեց։ Կաւ ան ալ կրցու ընդէլ որ առ եւկիրի խաղաղամեծանը թշնամին ու խուլքուոր գեղիքուն զօրագետար գառնչիցութեան ամելու բորձացաց ու ասանկ յաջողութիւն գանելն եւաք, հրմա ալ յորմանի ու համարձակի կը քարոզվ որ դաշնաւորութեան երջ մանել հասաւառած առ դաշնիքը պատուել նետի, ու անոր տեղ պը տառնց նահանցներուն նշքնի իշխանութիւնը պահերա ու մեր Եկեղեցական իրաւունքը ու աղասութեան երաշխաւոր հենաւու, նոր Միացեալ կառավարութիւն որ հասուուել կ'ուզէ։ — Եկեղեց սիրու գառն ու մեծ ցա այ կը լցուի ի երբ որ ասանկ չարաշաք զետքերու թատր մը առ քի քիւնին բացուուծ կը տեսնենք։ Առոր մէջ մէր կրօնին ու հօգրենեաց նոր վուանոր ցայտնի կ'երեւաց այց անոր համար ալ քաջանիքու եցունք ու զեւու տոնք ։ Դաշնաւորութիւնը պաշատաներու, ու զանաւորութեան հաւատարիմ մնացով նահանցներուն զայց եղան յաբժակմանը զէմ մուբան կուռեյու համար, մեր հաւատարիմ ու ունենալ մինչեւ մին նիմակարակացը հետ միբանեցունք ։ Ասոր որոնց հարբն ու պապերը մերժներուն հետ մէկանի իրենց աղասութեանը զայց կառեցան, մէկ յաջոր եւ մէ անցաւող ասենները մեր կորդը ու

² Օլքենարայի կ'իմաստոց բնույթը որ ուշին 1845թ-ին
ապահովագործություն բարեկարգ կազմակերպությունների վար-
չության ու յայուղության:

17. **Պաղճառյալքը** Ցողիստանին մենաւու. Տիմա զեռ
թա սերան տակ շմաստ կողմերն ալ սկսած է, ու
Արքայի մէջ շատ ջարդ կ'ընէ. Ենոքի կողմերը
եղած Առաջ զգընն ալ առ Տիմանդրութենէ շու^ա
պատ կ'ըց ու կ'ը կ'ը. բայց կ'ըստի որ Տիմա քիչ
մի հուալուս ըլլայ:

— Աեւնայի կողմերն ալ Խոռոչերուն զօքքին
ու Սեբահ պետքան մէջ կար եղաւ: Կատերով
զօրացեար թունացով որ Խախի Նոր-Ելի 2000
զօրուով Ապէրէկը դեստի ու Ըսլամի գեղին մէջ
տեղի դաշտին մէջ արածուող արձաններուն հօսոր
ուաշապանելու համար Աէսի կը կենց, ասիկու
աղէկ ասիմ օւղելով փոն ձիւոր զօքք խարթեց,
որուք մասսաներու մէջ ու անց անձնաւելու կարդի
մօներէն եւարք, յանկարծակի Սեբահ զներուն փոց
յորձանեցան: Վասնը սկսան ժաղիքի, մէկուոց
զալ, ու զօքքին հսկակը առնելու կը նայէին:
* Եւուր-Ելի այ շատ բազմն թեամբ եկաւ հասաւ
ու գոշունի երեսը զօքքակ լիցուց: Երկու ժամու
շաբի կոխը տեսեց, վերջուովս թուուրը եւս քու-
շունեցան, ու աղէկ կարգաւ: Երկուք զիվենք պաշտ-
ուանելով՝ շատ վաստ մը շիրացին: Եւուր-Ելի երկու-
անուան՝ ու զեր մերջապահ զօքքին փայ իսեաւ, բայց
երկու անգամ այ շիրուու, մօնաւանդ թէ անելի
ինքը Աւուսիմին դրանուեցաւ: Ու շատ մարդ կօրուն-
ցուց: Առաւերք Զ գերի բանեցին, ու քիչ մայլ
անտառու կրցան աւար առնաւ: Վաս կոխներուն
մէջ երկու կազմանէ ալ եղած կօրուսոր բառուի իր-
սերը ճիշճ չեն բարք: Ա կոմքափի ուրիշ կուտքին
երեւելի լուր մը չկաց: — Վաղձայուղը Տպիսն
այ սկսեր է:

2010 RELEASES - 2010 RELEASES

ՏԵՐԱՊԻՑ տի բուժն, Յուղամի 24թ առ յօ-
դուածը կը հրապարակէ. “Վերաբարսի քերպին
պահպան զարր զարացնելու համար Աւասրիունու
գուծու խրկած եր, աս անտեսնով նշյն չտասին
մանաւ անզ թէ նշյն խոկ քաղցին ճարպիկները
կարծեցին ու առն տեղ որ լուրջ ապածեցին որ
Աւասրիուի զարր Եկեղեցն այ Ֆերավենաւ սահմա-
նին մէջ ապածու եր. պատրաստութիւն կը տեսնէ:
Աւասրիու թեամբ ու ապահովութեամբ կը ծանու-
ցանենք որ աս բանը ամենն էին Ֆրմ չունի. Բայց
որ գեղագիւնատոնն տուած բայսարաբարթիւնները
մէկ կատարեալ ապահովութիւն կա առն որ եթէ
այսպիսի բանի երեւ զիտ մալ եղած ըլլայ ի վերաց
սոյը տմինացի Աթէնացի գաշներին 103 Յազուա-
ծին Հասաստութիւնը, որն որ 1815էն մինչեւ
Ֆրմա միջդ պահուած է, ամենեւն եղանակաւ մը
փոփոխութիւն չըլլերու:

— Այսու թէ, սրբազն քահանցապիտը՝ իրեւ-
լին Համուր Եկեղեցւոյ Տոմիւ՝ իր շրջադերական
թուղթը բոյցը եկեղեցւոյ Համուր Տրամարակելին
եօքը, շատ տառին չէ որ Տոմարով մանաւորապէս
կրօնաւորները՝ Վարդապէտ Իսիկ Քահանցապիտը
Հաւ աւացեցը լուսագըն մասը կ'անունէ, և ե-
ւեւեալ թուղթս իրենց կը Տրամարակէ:

Digitized by srujanika@gmail.com

Արդեակաբ սիրութիք վայնահանք, ողջացն ձեզ և առաջ
քերտեած օրհնութիւն:

կամ, եւ ոչ մի նույն սպառք եւ պատուածութեան համարդրաց, բայց
առանց գիտական և հազարութեան մասի դիւնութեան ածելը
գումար, զարի և զգիւր ի աշխատ կանոնաց և ի աշխատ հա-
նարարութեան, զանուն նիմունի ի մարդուն կրէ և զիւ-
թութեան համարան աշխատ որևէն միջնէ. ի մասն ափուն, եւ ոչ ուն-
ափուն, եւ ի առքի բակ համարան վերց արտօնութեան, և
քայլած եւ առաջնութեան ուղարկութեան ուղարկութեան, եւ զանուն գու-
մարի և ևս անկանէ, եւ պիտիուն բակ և զիւթեան ա-
րարութեան յացաւայն՝ ի մարդուն մասն ամբու եւ ի բարձր
գումարութեան, եւ ու առաջական թեանց խունութեան ի լուս-
արութեան համարան առաջնութեան ու առաջնութեան եւ յանունու բա-
տականութեան և քայլացային ընթերցանութեան համարան
ամբու, զարդութեան և զիւթեան մասն եւ զանուն նար-
արութեան յան անուն և մասն յանուն եւ պայնէ և և շա-
բարդէ, պահուող պատ մասն անուն եւ պիտիուն կանոնար-
ութեան պահուութեան մասն առաջնութեան կամ և ի գու-
մարութեան, եւ զանուն գումարութեան մասն ի մարդուն մասն
արարութեան պահուութեան ու մասն պահուութեան առաջնութեան,
զանուն նույն և ամսանց բակ կրէնց վարչութեան ու պահուութեան
կամ պահուութեան մասն առաջնութեան կամ և ի գու-
մարութեան, եւ զանուն գումարութեան մասն ի մարդուն մասն
արարութեան պահուութեան ու մասն պահուութեան առաջնութեան,
զանուն նույն և ամսանց բակ կրէնց վարչութեան ու պահուութեան
կամ պահուութեան մասն առաջնութեան կամ և ի գու-

(1) *Naqash-e-ru-hi-fruz* *shiraz*

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE

ՈՐԾՈՒՅԻՆ. 25 Յուլիսի: Խաղաղութեան գեւ. Հայոց կանոն կը գտնուի, ուր որ իր ապրութեաց բարձրացնենը շատ քիչ է: Առ ահեղ երկրանկնեկ մասը կը մասնէ, բայց մենք կը ապրանքավիք, Կըսէ Ազգային քիչ լնդ հանուր ըստակիցը, մէ արդեպ առ իր խօրհարդար ի գործ պիտօն զնեւ ինէ չ, որպէս Տեսաւ լա կրոննեա ամառուան մէջն այ շատ ցուրս կընէ: Խելք Յանկութեան հան այ Մատորիս անցուած եւ անուած անհաջող այս թագուած է:

առաջնորդ անհայտին կը մօռնէ + ու մասք տաենով ապ
կը լրիւ:

— Հայոց 29ին Ս. Խոեղիմանացին կը գտես
թէ Թաղաւահին քիչ մը անհանդիս և եղեր, բայց
եաքք առաջացնելու է։ Կըստի որ մէկ քանի օր
այսինքնից պիտօն երթաց, ու եազը նորէն և ա
կրանեա պիտօն զանաց, ուր որ մինչեւ Անեստեմ
րեր պիտօն էնաց։ — Ո խորիսցն կը ծանուցա-
նին թէ Մանգեմայինիսպներուն՝ նորէն ապահով-
առաթիւն մը հանելու ամեն բրած ջանքն աւ աշխա-
տութիւնը պարագ եղած է։ Այս բրկոսի գաւառը
Հանդիւս է։ բայց ուրիշ զաւանելիք միշտ զար-
մազներուն աւ Թագուհիցն զօրացը մէջ պատի-
կի իւթերն անպահուս են։

ՀԱՅԵԼՈՒ 27ին Աւելյանի կողմէքը սատիկան զի՞նուորական գույքը պահպան է առ ապահով բանեցին, որոնց յանձնական առ և առ Տամանի թագավորական անուանին մէջ խաղաղութեան համար կրակ փառելով՝ անսառար բանկցուցած էին։ Արակը եաւ է եաւ այնպատի մէջցաւ ու տորածնցու, որ պատճառառ վնասը 80,000 բաշխութէիր։³ Կը հսնի։ Ար խանցուի այ որ շըպա թէ կրակը Աւելյանի անուանին այ անցնի։ Վա եր կու անսառաներուն մէջ եղած գաշտերը՝ սատիկան ապահութեան առելի, անսառան մէջէն փառուղի անսառաներէն վնաս կրեցին ու կը կրին։ Երբեց տէրերէն մէկը անսառաներէն եղած վնասին համապատասխան բաղդակը։

U U B E R H U

“ 100 ხატჩի ქაფხუნეր կը հատասեն թէ
սխակառս գեսին վայու, Նոյն անոնք ունեցող
անուսնի սահմերին քայլ 700 ունաշափ երկայն
կախուած կումարջ մը պիստուի, որն որ
200 ունաշափ զիւն բարձր պիստի կենաց, ու մինչեւ
1848ին աշխան առենինը պիտօք լընջոց, ինչ
շնչերու համար ուստիպիսուծ ծախը 225,000
տորոր է : Վասի Միհեկենի աերոմենէն պրե
ու եղէն լուսած երկամի ճակարտ Գանեասաց
արևմտեան կողմերը դաշտ երկայն ծախըն շատ
կը կարճոց, ու Գուֆիայուն Տէղրոտ 40 ժամա
նուի 8 ժաման մէջ կընց երթեցուի :

— Երբ Առքեն Յալլիսի Տօնի կը գրեն ող
Զինումաշխարհի Ճանաչ նաև մը նոյն քաղաքը էկեր է

լոր ու մինչեւ հինգ շտեմեռած երեւայիլ մը
կրու գրողը, մը քողքին և տարբերի ժողովոր
կիսն զառանացը պահպան է զար : Առ նաև տես
նելուն զարմանակի ինը նարդոն թէ երկայն հոմա-
րէն է, թէ արեւուն ասսովիկ տաքութենէն կրած
աշխատանքը շխոսիր կարծէ : Այս որ ծոված տո
հրաշակերազ տեսած չէ, մոնթամասն նկարադրե-
րակ այ անոր զարդանալի շնչեցին վայ տիկար ու
շփոթ գաղտնիար մը կ'աւելինայ, բայց համաստ
ասորաց բռնթիւն մը՝ որուն հարդացոցը քիւ մ'ալր
իր կազմէն ոգնելու է, կարծեմ որ անհաջոյ ըր-
բար : Վա Քիշինէ ըստած ձնէք Գլեզդ նուազեանի
տառանորելութիւնը Պատրիարքի 212 օրուան մէջ Հռ
հասաւ : Եզրը նոր Դեր ըստած դիմոցկուն
փոյտ շնուռած է, 150 ոսք երկայնութիւն, 28
ոսք լցոնութիւն ու 12 ոսք խորունկութիւն ու սիր
Սրբու հոգերուն զրափ կողմէ խոշոր աշադին աշա-
մը, իսկ եռունի կողմը մեւենիր բացած արծիւ մը
նկարուած է և նուռու բոյր ներկուանքը մերժակ է
եւ մինչեւ առաջին կողմը՝ սև երկայն շերտ մը
իսկ անկից եռոր մինչեւ վեհը՝ կորդիմը շերտ մը
նկարուած է : Վասն քիմը տափարակ է, ուրի կազմը
մը զատ նարսիսին չամուր փոթթելու համար տեղա-
մը կայ : Խարբիսները մի է : Նախ հաստատու-
մոյտ շնուռ էն ու ուստառու հիւուն ուղարկու-
ներով կարգուած էն : Քիմին կողմը երկու հասա-
պարաններ կան, որ բոյր նախ երկայնութեանից
իր հասնին, ու տանցմէ աշադին զեկը կախուած
է, որն որ ցըն երկուն 23 ոսք խորունկ կրած
մանել, ու թէ որ վեց վեցուք 12 ոսք զես ցըն

մէջ կը մնայ, որի որ շաբթելու համար 30 հոգի պէտք է։ Առաջին բան բնակիթեան ուղարկութեանը 23 ուրա ան ու 101/2 առաջանուեանը կ

ուղարկոց, ՀՀ ոսք լայն ու $10^{11/2}$ տոք բարձրէ
Աշխը զանազան քանդակներով ու մետահ անեալ
խորհրդաւոր կենզ մնինքը նկարներով զարդա-
րուած է, արձաններուն մեջ երեւելի է մեծ, փոյ-
տէ փորուած ու աղեկ ուժերով ած հուսար մի, պ-
շօրս աշքով ու 18 ձեռքախ կուչ մարդա հերազա-
րանի ունի: Վանակն կամքի կողմի ու շրջ կողմի
շրջանակի անհամանա բարձր էն: Վագատառները
ծածկեն (թեմելին) սկսայ վեր փոր կը քաշուի:
Զյուսացուելու բան էր որ առ նաւը ան երկայն
մատերալութեան առեն պատահած ոյնշափ մըրիկ:

Ներու զեմ՝ կարող եղաւ զիմնոսով : Առաջին մէջն
մարդիկը 20 եւրոպացի ու ԿՕ սինէցի են : Ախ-
նէցինները ձեռապէտ, սրբաւոսա որ ու գաճա-
ռական են : Այս չփղննի անոնութ կարմիր կաճա-
ռով մանաւորներ կը կոչ, որն որ իր զուռանացը հա-
մար առ ճամփարդութիւննը կ'ընէ, ու նաևին մէջ
եղած Ախնէցիններուն վրայ նուհապէտական իշխա-
նութիւնը մը կը բանեցընէ : Երաւանքները դրեւթէ
մըրկ են, բայց քանի որ նաւահանդսութ մէջ են,
ունդիննի ըսուած նիւթէ գգեստ մը հաղոծ են,
երկննին տափակ, աշուշնին երկայն բարտկ, ու
մորթեւթին մութ գեղին եւ ակոնդինն շատ զար-
իւնկած ու զլուխնին ալ հնատկ ըլլալոց ամենուն
աչքը կը զարնէ :

467-470

ԸՆԴՀԱՅԻՆ ընդհանուր լրագիրը, Օդառա-
սի Օրի պատմես կը զրէ: “Նույնառանի լրագիր-
ները լորս Հերաբնիկ Հնդկաստանի կուսականին
կը պաշտօնեն Հքած արթիզ իրեւ առցակ կը Հքա-
տարակեն, որն որ առաջ այս մերը կամ մնչեւ նոր
տորի կը ձգեն: Կադղիա Հնդկաստանի մեջ կը
դարձը որէ որ պահսկացներու վրոյ է: Ապահեն
մինչև հիմա 40,000 հոգիի չափ Անհոնի բառած
(անդրցի) զօրբեն արձակուեցան: Ի մերս ուրա ա-
մենապին զիս համ եղած Անդղեացոց զօրբին բազ-
մութիւնը 230,000 է: Որ 1833ին եղած զօրքին
70,000 առելի է: Աս զօրաց պահսկացը Հնդղիա
300,000 մասն սգերին տարին կը շահի: Խոյն-
պէս աշ մեջ անպարհոցի գնդերուն հայրենիքը դա-
նալովը նշնչուի առակ թագաւորական դանձին
կ'աւելին:

— Ապկամձա օրէ օր Վասրինցի հիւպատուանին հաստառուիլը կը սպառէ:

— Այսի Հեղկուսանի լրագիրները Քպիմիքի-
նցի մը պատշաճ գեղոքից՝ ուրիշ կերպ կը
պատճեն, ու այնպէս կը դու ցնեն թէ աւելի գաղ-
զեացւոց վառակար եղած լըս:

— Պատկանայի լրագիրները կը պատմե՞ն որ
Աբենելիքան ու Յանուարից ան լինիքը ուները
իրացու հետ գաշտով մը հասաւաներ են որ Օդու-
տունն օկանծ՝ Հինուամաշնիք ու Պոմայի մէջ շո-
զ Ենուաներ դնեն, որոնք ան երկու աւզերան
թղթերը անէ ամեն բերեն առնեն:

Ա Տ Ս Ա Տ Մ Կ Ե Ր Ե Ր

ԼՈՒԺԵՐՆԱ — ՀՐԵՎԻՆԻ ԽՐ. ԹՈՎՈՒՅՆ

կեսեա հյուանդանի (Cap verd) Ազբիգե-
զագոսին Ֆուէլից կրպացն հրաբուխը 50 աշբիք ի
վեր չը լատեր, եւ պալմեան երեսն եղրեք
մաւի ելիլին ալ չը տեսնուած, անոր համար այ
մորած կը կարծաւէք : Ապրիլի 9ին, իրիկառան
ժամը 7ը՝ եօթը բույն անցած, յանկարծափի զեմոնի
աեկեն որուանն ազդիք պէտ ոսկալի ինչդիւն մը
լուսեցաւ, եւ ասիկա 7ը՝ քանառութր բառէ ան-
ցած, ու զարձեալ 8ը՝ եօթը բառէ անցած նորին
կրկնեց, ու նոյն առանք գիտեալաբար մ'այ եղաւ :
Ուշ մ'այ հրաբուխին բնիքոնը բացահցաւ, ու
մուխի ուր, ու խիստ անզ մը սկսաւ բարձրանալ,
որն որ ըստը հօրիզոնը ծածկեց : Ահագին մեծ ու-
թեամբ խոչը քարեւ գուրու կու գուր, շըստ կազմի
մախիրէ տնձրու, մը կը տեղար, եօթիւ կազմանէ
բողբօքած լաւայի գետ գուրօն կը վազէք, ու գեղու-
ի Սուրբ Հայոցբարթեան լուսոն վաճիքն շխա-
կա թեամբ յառաջ քայլեցէ ճամբուն վասար գույ գուած
ամեն անելը, անկերն ու ոցկենն ըր կարեւք կա-
ռականեր ու անապաս կը զարձընէք : Խախուա որ
գանուեցան մարդիկը որ գետնաշարք էն սարսելով
յառաջուց իրենց գլխոյն ծարը հոգացին . միայն
տղայ մը լուսին շնորհագի վախչի մեռաւ, իսկ
շուրջ հոգի թէպէտու ապատկցան, բայց ուր քիչ մըր
շուրջ վախուցան : Խալքը տերսու գարձած երկրոր-
դութէ 50 աշբատ զեղացինք կը բնակէին, ու
առան անեցածնին կորսպնցուցին :

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԻ ՏԵՇԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Վարժակ լրացիքը կը ծանուցանէ թէ նոյն
Նուայնանդասին մէջն ալ Հանաձռւկ կը գտնուի
եղիլ: — Այս առ ապրի ալ, կրտէ, մեր հուա-
հանդասին մէջը շախածէի մը հանդիպեցանք: ան-
ցած ապրանքը որ հիմա մեր թանձարանին մէջ
զմռած կը կենաց, մուգու մը կորուսս չէր պա-
ճառած: Երանի թէ առ անդամուանս համար ալ
նոյնը կարող ըլլացնիք բայց: Տանը (Յայտիս) 10ին
կէտ օրեն ետքը ժամը երեսին, առ ծովագին հրեշ-
ներէն մէկը որ աշապին մէծութիւն մը ուներ,
տեսանք որ յանձարծակի սաստիկ կոռուպցիոնի
Յերարդ գնդին զինուորսներէն մէկան վրայ նե-

* Մէկ յայիսպատավերը՝ Աւատրիցի 1 թիորին 20 դարունուան հնէ յէլ մը աւագի է, այս ինքն էջ դարունչ 30 ժամացի շափ

* Бартон, рап 2 б.

տուեցաւ, որն որ կը ընկերութեամք չետ մէկանզ
Պանորամքից ամբուրտակէն (ածե) քիչ մը հե-
ռա կը լուսիր: Ը անառուկն որ առ որով լերանը
առաւ, պայառ իջաւ ծափուն տակը որ ուաշ լափէ
զինուորը, ու ջրին երիսը րարու արիւն գարձաւ:
Ու իշ զինուոր մ'աղ որ մէկային քոմիլը կը լուսուր,
նոյն վասնդին պիստ'որ բանուելը, բայց բարերափ-
սութեամբ՝ մինակ շանտօնին որդւն զարմուած
ըլլալով մէկ կողմը միրտուուցու: Վո զիպուուծին
փրայ անմիջապէս շնորհան առ ու ուրիշ
նաւելու մակդունին խրիցեցն որ մէկող լուսուուները
ժայթին, շաս աշխատուցուն որ ան յափշասկուուծ
խեղճ մարդն ալ գտնեն համեն, բայց անհարելի
եղաւ: Մասն զի շնորհան ու որար մէկանը
աներեցով եղած էին:

卷之三十一

Առաջին բարեկամության մեջ գտնվում է Երևան

ԲԵՆԱԿԱՐԱՆ

ԱՐԵՎԻՆ ԳՐԱԴՐԱՆՑԻ ԱԾՎԱՆԵՐԸ
ՆՅՈՒՆ մը տարի յառաջ, (1843 տարբեր
թիվը) Համայնք Ա. Պազուի պարուն եկեղեցւոյն
աշխարհական քամի պատերու և մէկուս մէջ տորիկ
և մը գտնու ած եր, որու մէջ 1000 համե
րի գմու արարդիւս ու աղեկ պահանած միջն
ու արժանի ստու կար: Ունեալիուած պա
տակը փարելու առեն գտնձը եղած եր, բայց
ուսումները կիրածնուն չափ մէջն գողցնեւ, ու
ոփ տակեն աւրամիւնու հօգնունէ զրաւած հին
կ ժողովուն ծափացին: ՀԱՅ իր Առա Պատրի-
ար հնագետ կամսը՝ որոն որ առ զանձնին մէն մասը

քննեց, կը զբացէ որ աս զրամենքը իրենց մէրնու գրավէ միջն զարու պատմութեան լուսաւ որութիւնն առաջ համար անկին գունէ են։ Կրորու Պարզամիւ ըստ ած կայսերէն միւսու միջնու թիւն է. և թէ միայն ամեն թուզ առ որներու ու իշխաններու, հայր նու և իսապատի, Հռուդաքիայի, Գերմանիոցի, Հռալանոպատի, Բուրգունդիոպատի, Ապուխտանիոցի, Պատղապատի ու Նեգլիոցի արքականիկուրաներուն, եպիսկոպուներուն, կանոնքրան ու երեկրի աէքքրեռուն տաճկներէն զրեթէ շատը մէջ կոն։ որոնց ապօռուն անդեքը վավեռնեած աւ ելի է։ Վանաց մէջ Սովորիայի ուսում չկու, վանա զի ան ասենու պիտինական մերակըն Մարդիտանացոց առան էր։ Տարակցու չկայ որ աս տոսմինեւը, որոնք ըստ մէծի մասն մէկ կոմ կէտ զենար էին, զրաբ երկիցներէն Ա. Պազտի էկեղեցու ցն ընծայ խրէուած են։

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՐՄԱԿԻ ՄԻ Հ ԿՈՒՑՈՒ ՀԱՅՈՒԹ ՏԵՐԱՅԻՆ
ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՐՄԱԿԻ ՄԻ Հ ԿՈՒՑՈՒ ՀԱՅՈՒԹ ՏԵՐԱՅԻՆ

Ուստե՛ր Հմանիկ անունով քարօնից (Ժախառա) մը Երեւանի համայնքում կափրիկէ Գալուստ շառած տեղու եր-
թապով՝ ան տեղ դադ հեթանոս բնակչաց մուռեալիք ա-
զին պատճեն է իւրեղ կը գրէ. «Միկու ժամ եր որ
ցամաք երան էի, կրուն, ու շատ մը աչքին հան-
դիպուած բանը՝ հեթանոս թեան խաւարի մը եւըզ
երկրի քայ ըլլալ նոնի իմացուք։ Ուստ զեղերէն
մէկուն մէջ մէկը մեռած էր։ Կիմակը խոյ մը (քա-
յլով) դրսր հանելով՝ տևազի գույց յարքէ շնոր ած
ուրբիս մը տակ բերին դրին։ Խնչ զըռեկի տեսա-
բան։ զիսեկին մէկ կողմէ կարմիր նկորուած էր,
մէկալ կողմէ՝ գեղեցին։ բերանը ծխտիւա դրած էին
ու մէկ քանի ծխտիւատ տերեւնիւր ալ ձեռուրները.
գիտուն մաս ու բարենալու ու արմանի եղով լիցուն
սկսաւակ (Անդակ) մը կը հենաք։ Մնուելին ամեն
ունեցածը, սկաւառակներ, կոնքեր (շնչեն), զգեստ-
ներ, շըռ կոզմք յարեցին, որ տակն ազգ տեսնէ։
Պատուի մայ մեռային ազգ տակն եղաց կոմաքը
չըրս զին ծառնի չափեցան։ Ճշերէ ու որդերի-
նացը՝ յանկարծ թմուռու մը զարնոււցաւ, տակերը
ցած կիցին տաք երան, ու ձեռուրնին կայս պոչ
մը տատօն միասն գիտուին շըռ զին կարաւել։ Ըս-
տին ալ արք երեսնին զանազան դշնուրով նկարան
մարդենի ճայնելով դիակին մատկցան, որդերնին կը
խարցընեին ու հարցանեն (Ըստին) կը պարպէին։
Խաղաղի, որ ուղիւցին նախ խարիսք պատած ու յա-
նուու զոյս նառակի մը մէջ զրին, ու տակն բան
ցրու արի, նույն թթվեցին։ աս ցույց մեռելոց հո-
գացն քառութեան զոհ կը համարին։ Խոց ամեննէն
զարդնայի բանը տակն եւ կիմարդար մեամբ
մոռաւ, կրոնին բաց ով է առ կիմարդարմեամբ եամբ
մոռցընոցը։ աս մարդը զանելու ու պատժելու հո-
մար զանազան միջանելու անին։ Երբեմն միայն ժա-
զոցիքեան կասկածը բաւական կը բայց որոշելու թէ
ով է, երբեմն ալ իրենց կրօնին գիտուարին խոր-
հարդ կը հաղցրեն։ Ունէ քանի զիսպատճերու
մէջ ալ կը կործեն որ մեռելին հոգին ազգներուց
ցուցուց։ Շոյան ըս երկու հօգի զիսկ մը տառու
գեղէ մը զուրս եւան, նորին մասն իբրեւ թէ է
դիակը՝ կախարդը կը հաղածէ, երբեմն ալ զեղ գծի
քայ կը զազցընէն, երբեմն կը կեցընէն, կոր-
ծելով որ գիտին ուղղողու ու զարուացը մեռած մար-
դուն հոգին ըլլոց։ Վերջապես գագաղին մէկ ճամը
խուզի մը զարկաւ։ աս իրին մէջ բնակաց կա-
խարդներան գլուխը մեռակնով գարս քաշեցին։
Նուռա կամ Անդ վիզու ըստուած ծառին կեղեւէն
շնոր ած թուռառու խմելը մը առան։ թէ որ ոսա-
մաքը առ թուռելին գարս կառ տայ խմազը անձեզը
կը սեպուի, բայց թէ որ խմելիքը կը մահացու
ողբեցու թիւնը կընէ ան ժամանակը յանցաւը
եւ սկսաւի։

SEARCHES FOR SUBSTRUCTURE IN THE WING

1. Առաջին լուսադիմքը կր ծանրացնել թէ Վահ-
րիկա Միստիկիս առ Համբիկ մէջ Կրանքին լուսա-

BUDBUB

Արդեւ այս մի բան էր որ Շքիցավերկի չի բարձրացր ամեն, ին մարդ չէր կրնար ընտառիլ. Վասած տարի Հոկտեմբերի 15-ին ցրտի գիրնազարդ, ապրեաշ ու քաջ օրուրբնեմ Վերաբնիկելին եղան, ու Ըստիցավերկին ներսի կարմիրը բնակելու գոյցին, Աթրեանդ բառած կպահն ուր որ ամեններն մարդու առօք կոփած չէր, ու միայն ըստքուստիներան ապաստանարուն էր, բնակվեթեան համաձայն գտնելով հոգ աեցաւուածացան. Տայց մէջերնեւ վեցը թեշիւ եւ ամուր կազմուածը ունենին ու շուս արդուուշումներ ըստ էին, ցարեն խոսութենէ Առուն, իսկ Խաչած նոր հոգին ուսիսաւեցան նորմէն ըցանեկի գոտեալոց. Վահեն աւսակ վիշտ ու նիշութիւն քաշէր են, բայց ամեննեւ աւելի խիստաց պահուաժիւնը երեցիւր է, որովհեամի. Ճմշուան մեծ մասը բօլորապին մութի ու դիշերուան չէ անցուցեր ին:

ՄԵՐԵԿԻ ա՛ԱՎԱԾԱՅԻՆ ու Պ. Եկեղեցից որպ Խո-
մէն՝ 1783ին գտապարփեսվ երկինքին մըրին կոլ-
ութ ըստծ համբորդութեան զժրախոսութենէն
այս աշխարհ վասնակառ առ ու դժքախա գեղաք մի-
քի կը պատամուի, բայց առ տարի նայն գեղաքը
ու ձիգունին պարունակութեան երկինքը բարձրանալ
է ու զէր: Պ. ձիգունին երկինքը երեւու էրիկունոր
առ պարտեցնի մէջ փառաւ որ արևուտական հար-
(Հէլլէ) մը ձեւացընելը պատրաստանին կար, ու
ոս պատճառաւ Պ. ձիգունին ալ օրոշած էր որ
անդիյ վեր եղից ոչ աշակարիկին մէջն ասցին ան-
դին արուեստական հուր ցանեւ: Էդդ ինքը ու ին-
քու բարձրակամեները ամէն բան աղէկ կարդի զնե-
ւն ու բարդ գիշեր երկինքին վրայ անցընելու
նորով քանի մը կուչը կարանիք ալ մէկուզ առ-
մերէն եաքը սկսու երկրու հեռաւնալ: Խրանի բա-
րձրան գունդոր կ'երգեին, ժողովուրդը ապշած
ընացէր ու կ'ալպարփէր, իսկ մեր համբարդները
աստիկ շուամեմեամի միք կը բարձրանային:
Ա արէն զ շնորհցն արուեստական հուրելուն պար-
ունակին մէջ գեղեցիկ տեսարան մը ձեւացընե-
ւու տակն վերեն ող ապարփեկէն ալ դէպ ի վար-
սանդուր կը թափէին: Աղդէն 7000 տոնաշափ
արձրացած էին, Պ. ձիգունին բարձրակամեներէն
մէկը տեսնելով որ օգին իմաստ բարտէ բլաւէն
գտապարփին գանցը շափէ գործ ընզարձակաւու
էր, Պ. ձիգունին հրամանաւը կազզ գործ թուր
ապար, զննակը բանալ կ'աղ վեր, մէյմալ ոտք
հայն մի երաւ, ու զնո՞ցն վարի կելք բաժնուեամ
նէկու ու թուա: Այս տօնեն Պ. ձիգունին սակա-
ռը մի, Ահ, բրդածը ի՞նչ է, սկսաւ պոռուլ:
(Աշակարփէր սատարիկ պարզամետամի սկսաւ վար-
ինալ: Ունչ բլաւդերը ապարփած կը դրսային,
ու ամէն բան գործ կը նետուի որ թե եմեն, ցընեն,
այսց մնագուտ ու պարապ տեղը: Ասմանկով առ
բաղնանդամ կազմածը արուեստական հրայն վրաց
նէկու, ու ըրդը մէքենաները տակն ու մրայ ըներդի
վառածն ալ մարդեց: Այնչափ բարձրութենէն մին-
ւու վար գոլը երկաւ բռպէ տեւեց, բոց զարմա-
նուց, բանն ան է, որ մէջի մարդիկին բէն մէկուն
ինեանդին վաս մը չեղու, բնչու որ դնկին վերի
անցաւուր մասը շպասաելով հովանոցի տեղ զ ծա-
ռայեց: Ա սկ ինտուզ ատեն սեանեկ սատոփի զո-
ւութեամիք գետինը զարփաւ, որ նուակին մէջ
զած մորդիկը գտն նետեց, բոց տանը բախուով
դնցին մնացած մասին մէջ հյանըլ, բան մը շինա-
ցան: Խարբութիւնը տանց շար կողմի առաւ, ու
ամէնը պատուց ապասենաւն ուրախակից կ'ըլային:
Պ. ձիգունին ընկերներէն մէկը առ ըստու տանին
մնացած մասին մէջ հյանըլ, բոց հորդ կու առց որ
մէջը գիշեր պատարփիկ միք չեղուի, նաշուոր
ի բառ, մնչեւ քիմա սկից ամենեւնին սպուտ մի-
անձնաւ ու ըրբալին զատ շատ վնասներ ալ յարալ
ենած են:

• 36 •

Առ մեր ըստից կրնաց առևտուի պահենուն : Մինիքա-
շանց գրավութեան մէջ են բառութեար : — Ոչ յայցար : Առանու-
թի ժամանակ անց առաջանաւու ու թեաւ անձնութեան :
Այս պահութեան գումարու յանձնի : Տառապահան Պ : Եղանական
ական ական : Կանոնադր առաջանաւու : Տառապահան Խանուն : Պ : Եղանա-
կան ական : Կանոնադր առաջանաւու : — Զարուհին : Ենին Մահապահ : Մինի-
քաշանց գումարու ու : Ծերեաս ու Հանու, Եղանական Մինի-
քաշանց գումարու ու : — Ես ու ուրիշ բազուգարերեա առ-
ուուրու իւ ու զայնեար : առ անցերեա մէկու Շահ կրնու թշ-
անցեցի :